

սրտանեշտ մաղթանք եւ իղծ մ'ալ, այսօր որ արեւն կը լսնք մերձնալը հեռաւոր ձայնին անոյշ մեղեդիներու հրեշտակային խումբերու որոնք կը դիմին դէպ ի Բեթղեմէմ Յիսուսի Ծննդեան սրբազան քարայրը, հին նուագելու համար փուռք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հասուցնելու: Այսօր որ կը տեսնենք այժմէն այդ նուիրական քարանձախն մէջ տաճարացած քրիստոնէութեան անջատ հատուածները քովէ ի քով, քաղցր է բարձրացնել մեր իղծն ու մաղնամբը որ այդ անգորչ եւ սնմիսածայն երգերը փոխուին փուռով, Տշմարտութեամբ եւ սիրով օծուած, առարելական լրաժշտապետի գաւազանի շեշտով ոգեւորուած՝ բազմնոցայն ներդաշնակութեան յուրախութիւն երկնից եւ ի վայելք երկրի: Քաղցր է բարձրացնել նաեւ մեր իղծն ու մաղնամնքը որ այս երկնային աւետիքն խաղաղութեան եւ սիրոյ ծաւալի մամաւանդ ի մեզ եւ ինչէ՛ օրհնութիւնն մարգացելոյն Աստուծոյ, աղբիւր եւ գրաւական սմէն երջանկութեան, ինչպէս բոլոր մեր սիրելեաց եւ պատուական բարեսիրաց, այսպէս նաեւ սմբողջ մեր տառապետալ, դիւցազն եւ նամատակ Ազգին վրայ եւ հանդիլ եւ պողաբերէ ուրախութիւն, քարօրութիւն եւ պայծառութիւն:

Ի տօնի Անարատ Յղութեան Ս. Կուսին
8 Դեկտ. 1929

Հ. ՅՈՎՀԱՆ ԱԿՊԵՐ
Բնդհ. Աբբ. Միխիթ. Միքայելեան

ՅԻՄՆԱՄԵԱՅ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ ՅՈՐԵԼԵԱՆ

Պ Ի Ո Ս Ժ Ա Ս Ի Ր Ա Ջ Ա Ն Ք Ա Հ Ա Ն Ա Յ Ո Ւ Թ Ե Ա Ն Յ Ո Ր Ե Լ Ե Ա Ն



ԱՅՍ ղեկտեմբերին յիսներորդ տարեդարձն է Պիոս ԺԱ Սրբազան քահանայապետին քահանայութեան. բոլոր սոյն տարին նկատուեցաւ իբր յորելինական ժամանակամիջոց մը եւ բովանդակ կաթողիկէ աշխարհը, ամէն կողմէ խուճեց Հոռո՛ ուխտագնացութիւններ կազմակերպելով, իր որդիական մեծարանքն ու հպատակութիւնը յայտնելու Եկեղեցւոյ Պետին, մինչ պետութիւնները առանձնարար թանկագին նուէրներով մասնակցեցան ժողովրդեան այդ հաւաքական ցոյցերուն. Պիոս ԺԱ՝ աշխարհիս պետութիւններէն վեր եւ բարձր կ'իշխէ ամէնուն, ու իրեն կը նային իբր լոյսի մը որ վերէն կը հոսի պայծառացնելու եւ կենդանացնելու:

Յիսուս տարիները նուիրուած ուսման եւ ժողովրդեան, արդէն իսկ ոսկեղինիկ պսակը կը կազմեն պարզ եկեղեցական

անձի մը համար, որ իր համեստ գործին մէջ անձին ամբողջական նուիրումը կատարել է իրեն յանձնուած հօտին բարւոյն համար: Իսկ Եկեղեցւոյ Պետի մը համար, որ կը միացնէ իր մէջ ամբողջ կաթողիկէութեան Առաջնորդի, Հօր եւ Գլխոյ պաշտօնները, գործունէութեան եւ ինքնանուիրման աւելի մեծ եւ անհուն ապարէզ մը կը բանան այդ տարիները, յայտ բերելու այդ անձին կատարած ամենամեծ դերը մարդկութեան պատմութեան մէջ, եւ ցոյց ստալու այն բազմազան ձիրքերն եւ բարեմասնութիւնները, որոնցմով զարդարուած է, անոնց զրուատիքը հիւսիլու համար: Պիոս ԺԱ՝ նկատեց ուսումը իրեն միակ զբաղումը հաճելի եւ անհրաժեշտ՝ եւ պրնորդէն փարեցաւ. իր վիճակը զինքը կը կապէր սերտօրէն ժողովրդեան, հետևաբար նոյնքան ուժգնօրէն նուիրուեցաւ ա-

նոր բարոյական և կրօնական զարգացման և մեծութեան ալ. ու այսպէս ամբողջ կեանքին օրերը սահեցան այդ երկու առանցքներուն վրայ և որքան զհոնականի համարաւով հոշակութեամբ, նոյնքան ժողովրդեան բարերարեց, մինչև որ հուսկ իր մեծերէն կոչուելով, հարկադրուեցաւ թողուլ զբանեղանն և զբքերը, ամբողջապէս և անընդհատ ողջակիզուելու մի միայն ժողովրդեան համար, նախ լեհաստան, իբր փահանայապետական Նոյիրակ, ապա Միլան իբր Առաջնորդ և Արքեպիստոպոս, ամէնէն վերջ քահանայապետական բարձրագոյն գահին վրայ:

Ամփոփել մէկ քանի էջերու մէջ իրապէս այս մեծ անձնաւորութեան կենսագրական գիծերը կարելի չէ: Կրօնը ժողովրդեան խանին՝ իր տաղանդով, մտքի պայծառութեամբ, աշխատանքի տոկուն յարատևութեամբ, գործելու հանդարտութեամբ ուղին բացաւ բարձրագոյն ասպարէզներ վերելակելու, ու ինք կերտեց իր ապագան և իր մեծութիւնը: Կրօնը 1857 մայիս 31ին Տեգոյի, Միլանէն դէպ ի հրևտի գեղեցիկ գիւղաքաղաք մը՝ առողջախարստով և բնութեան գուռքով տեսարաններով, Բաղդի ընտանիքէն ու կրչած են զինք Աքիլլէս: Իր մանկութիւնը հոն օրօրեցին կարժառնեբու միօրինակ գանչինն և մանողներու մեզմ երգերը, որոնք կարծես ազդեցին տղուն խառնուածքին վրայ ու կազմեցին իր նկարագրի երկու զխառուր յատկութիւնները. տոկուն և հանդարտ աշխատասիրութիւն և յուզուելու դիրազգայութիւնը՝ գեղեցիկ ու վսեմ իրերու առջև: Ընտանեկան շրջանակէն ծծեց բարեպաշտութեան հոգին ալ ու փափագեցաւ նուիրուիլ եկեղեցական ասպարէզին: 1879ին ղեկու. 20ին քահանայական ձեռնադրութիւնը ընդունեցաւ Հոսով մէջ, ուր գացած էր իր բարձրագոյն ուսումները կատարելու և պատկաւորուեցաւ աստուածաբանութեան, իրաւաբանութեան և իմաստասիրութեան մէջ: Անկից վերջ սկըսաւ իր հանրային կեանքը ճարտարախօսութեան և աստուածաբանութեան ու

սուցչութեամբ Միլանի մեծ կղերանոցին մէջ, մինչ միւս կողմէն զբաղեցաւ քարոզչական գործունէութեամբ ալ: Հինգ տարի վերջ մաս կազմեց Ամբրոսիան մատենադարանի վարչական մարմնոյն, և այդ զբաղարանի վերակազմութեան գործին հոգին և զխառուր աշխատողը եղաւ, և հուսկ անուանուեցաւ վարիչ նոյն նշանաւոր մատենադարանին: Իր ուսումնաստեղ հոգին այն հաստատութեան մէջ ունեցաւ իր պատկան յարգը, քան իր լայն ասպարէզ մը բացուած գտաւ իր առջև, շփման մէջ մտնելու գիտական աշխարհի հետ. հոն յայտնուեցան նաև իր մտքի արտակարգ կարողութիւնները և ուսումնասիրողի բացառիկ յարմարութիւնը: Օտտուած դրական, հանդարտ և քննական հոգիով, ջանք պրպագումները մանրամասն բացուելով և հաստատուն հոգի վրայ կատարել, աւելի՛ ճշգիւր և լուսաբանելու դէպք մը, որոշելու հին քնազիր մը, ճանչնալու ուղիղ ընթացում մը, պայծառացնելու տարակոյսի կէտ մը, շընկերկելով յոգնեցուցիչ խուզարկութիւններէ իսկ. վասն զի գիտութիւնը մէկ պահանջ միայն ունի՝ իր խօսքին համարձակ, գիտ մը կատարել, նորութիւն մը երևան հանել, և ասոր համար անհրաժեշտ են այն փրճատուքները. իր երկերը այս քննական ոճով կատարած է մեծ խղճատեմամբ: Անոնց նիւթը գրեթէ միշտ կը դառնայ պատմութեան, հնախօսութեան կամ ձեռագիրներու քննութեան շուրջ. եօթնասներ չափ են, ու շատեր իրենց ծաւալով փոքր են. անոնց մանր և հատուածային ըլլալու բնոյթն ալ չի թոյլատրեր որոշ դասակարգի մը վերածել զանոնք՝ ինչպէս նաև մանրամասն վերլուծման ենթարկել. սակայն գրեթէ բոլորին մէջ ալ շատ պայծառ կ'ընդունարու տիրող գաղափար մը և ուղղութիւն մը. բոլորն ալ նպատակ ունին աւելի լուսաբանել Ամբրոսիան եւ կեղեցուոյն և Միլան քաղաքին պատմութիւնը. հետևաբար կարելի է բնել թէ այդ փոքր կտորներն և մասերը կը յանգին հուսկ սքանչելի խճաքարերէ միակ պատու.



Գիւս ժԱ Սրբազան քահանայապետ

կեր մը կազմելու՝ Լուրջ և վսեմ ղեմքերով, պատկուած կանաչով և ծաղիկներով, Բաց ի ուսումնասիրութեան լրջութենէն կը յայտնաբերէ նաև իր գիտական գործին մէջ շատ զանազանեալ և ընդարձակ զարգացում մը մերթ մասնագիտութեան հաստատող, այնպէս որ կարելի է ըսել թէ անոնց մէջ ինք մեզի կը յայտնուի որքան հնարաւ և պատմագիր, նոյնքան զրական ըննադատ և նոյն իսկ իմաստասէր ու խորհող գրիչ, որով անոնց ընթերցումն ալ հաճելի կ'ըլլայ:

Ընդհանրապէս հրատարակած է իր աշխատութիւնները Միլանի ուսումնական պարբերաթիւթիւթերու մէջ. Archivio storico lombardo; Rendiconti dell'Istituto lombardo di scienze e lettere; Giornale storico di letteratura italiana ևն. մաս մըն ալ առանձին հատորներու մէջ, առանձին հրատարակածներուն մէջ իշխատակէլ հարկաւոր է Գործք էկեկեցայն Միկիոյսևոս (Acta Ecclesiae Mediolanensis) եռաստոր ընդարձակ երկը, որու համար վաւերաթուղթեր հաւաքեց Միլան գաւառին զիւաններէն և իւտալիոյ մեծ քաղաքներու մատենադարաններէն. ծրագրին մէջ դիտուած էր չորրորդ հատորի մըն ալ կազմութիւնը, որ սակայն տակաւին չէ իրագործուած: Ուրիշ մեծ դիւ աշխատութիւն մըն ալ է Ամբրոսեան կրկնակ պատարագամատոյցը (Missale Ambrosianum duplex), 1751թ և 1902թ տպագրուած պատարագամատոյցներուն համեմատական ըննութիւնը բազմաթիւ լուսարանող ծանօթութիւններով ճոխացած. այս գործին նախագաղափարը ունեցած էր Ամբրոսեան մատենադարանի նախորդ տնօրէնը և մաս մըն ալ պատրաստած. ինք լրացուց, ծանօթագրեց և տպագրեց, կարևոր են նաև իր ուսումնասիրութիւնները Հին ձեռագիրներու վրայօք, որոնց մէջ մեծ փորձառութիւն ստացած էր:

Ամբրոսեանէն անցնելով վատիկանեան մատենադարանը, 1914 ամսուէն մինչև 1918 վարեց այդ մեծ հաստատութիւնը,

ջանալով չկասեցնել իր նախորդէն սկզբնաւորուած ծրագիրներու գործադրութիւնը՝ համաշխարհային պատերազմի այդ դժուարին տարիներուն: Իր տնօրէնութեան օրով հրատարակուեցան ձեռագիրներու ցուցակին 9852-10300 թիւերը, ու պատրաստուեցան յաջորդ մինչև 10700 թիւերու ցանկն ալ ինչպէս նաև ուրբանեան ձեռագիրներու ցուցակը. իսկ Քեկուսթիւք և քեղոյրք (Studi e testi) Հաւաքածոյէն լոյս տեսան 26-31 թիւերը. Երբ տակաւին փոխ-տնօրէն էր վատիկանեան զրադարանին, Լոնտրա տօնեց Պազոնի ձննդեան եօթներորդ զարադարձը Royal Society of Sciencesի նախաձեռնութեամբ. վատիկան իբր ներկայացուցիչ յոյց մատենադարանին փոխ-վարիչը, որ վերջին զուամբման ատեն, բազմած հանդէսներուն նախագահ Լորտ Գրըզընի կողմին, լատիներէն բանախօսութիւն մը կատարեց ի միջի այլոց ծանուցանելով պազոնեան երկու ձեռագիրներու դիտը՝ 1918 մայիսին հարկադրուեցաւ կրել իր սխրելի ուսումները և Մատենադարանը. այլ ևս կը կոչուէր առաքելական և դիւանագրասական ասպարէզի, որու եթէ գործնականապէս չէր պատրաստուած, սակայն իր ուսումնասիրողի կեանքը, պատմական պրպտումները, ամէնէն աւելի իր խորաթափանց և դիտող մտքը զինք պատրաստած էին անոր. Բենեդիկտոս փեյզինը անուանեց Առաքելական այցելու Ռուսական Լեհաստանի, որ 1916ի նոյեմբերին, Գերմանիոյ և Սաւորիոյ տիրապետելով՝ տեսակ մը անկախ պետութիւն կազմած էր: Գերմանիոյ պարտութենէն յետոյ Լեհաստան բոլորովին անկախ եղաւ և վատիկան ճանչնալով պաշտօնապէս այդ անկախութիւնը, զժողովրդի փահանալապետական Նոյիբակ անուանեց, որ իր եպիսկոպոսական ձեռնադրութիւնը ստացաւ վարչաւիւս Ս. Շմաւոն և Յուզա առաքեալներու եկեղեցւոյն մէջ, 1919ի հոկտեմբեր 28ին: Կոր նուիրակը շուտով շահեցաւ համակրանքը տեղւոյն պետական

միւս ղեկավարներուն ինչպէս նաև քաղաքական իշխանութեանց, և ժողովրդեան ալ սէրն և յարգանքը: Համոզուած էր թէ սիրելով միայն այն ժողովուրդը՝ որու համար կը վաստակի, կրնայ մէկը օգտակար հանդիսանալ: և այդ անձնանոցիւրմը ցոյց տուաւ մանաւանդ քաղաքական և զինուորական տաղանապալից ճգնաժամերուն, երբ պուշեիկ բանակը Վարչաւոյ ղեկներ հասած էր և քաղաքը մեծ մասամբ պարպուած պաշտօնական մարմիններէ: Ինք մնաց ժողովրդեան հետ, ինչպէս տեղւոյն Առաջնորդն ալ, օժանդակ և սիրփութքը ըլլալու համար: Ռուսական յարձակումներուն ապարդիւն մնալէն վերջ, աշխատեցաւ երկրին եկեղեցական և թեմական կազմակերպութեանը, և այցելեց պաշտօնական հանգամանքով հարևան երկիրներն ալ՝ որ առաջ Ռուսաստանի պատկանած էին, Լիդուանիա, Լեդոնիա, Ֆինլանդիա, անոնց կրօնական և եկեղեցական հարցերը քննելու և ըստ այնմ կարգադրութիւններ կատարելու:

Տակաւին կազմակերպչական գործը աւարտած չէր: 1921ի մարտին Հոռմէն հեռադիր մը կ'աւեւարէ իրեն Միլանի արքեպիսկոպոսութեան բարձրանալը: Եճ եկեղեցականները կը խնդրէին տակաւին ժամանակ մը պահել զինքն իրենց քով: սակայն ուրիշ հեռագիր մը կը բռնադատէր զինքը փութով Հոռմ հասնիլ, ուր յունիս 13ին պաշտօնադէպ իրեն կը տրուէր Միլանի արքեպիսկոպոսական թեմ մը, միանգամայն կ'ընդունէր Հոռմէական եկեղեցւոյ կարտինալութեան ծիրանին: Այլևս ուղղակի կը զօրուէր իր հողին և իր ժողովրդեան: Նախապէս իր երիտասարդութեան դաւար տարիները նուիրած էր անոր՝ անցեալ կեանքն երեսն հանելու և պայծառացնելու: հիմայ այլևս ալեւոր՝ անոնց հոգեկան կեանքը պիտի լուսաւորէր ու պիտի առաջնորդէր զիրենց դէպ ի երջանիկ գաւառները երկնային փառքերուն: Ահա թէ ինչպէս կ'արտայայտուէր ինք ընտրուելէն քիչ օրեր վերջ: «Լմ ծրագրուս այս է, սիրելի զձեզ ինձի ցոյց տուած

ձեր սիրոյն համապատասխանելու համար, կրելով այնքան սէր, որքան սիրոյ որ բնութիւնն և աստուածային շնորհքը զիս ընդունակ պիտի ընեն, ապրելու և մեռնելու համար ձեզի հետ: Երախտագարտ եմ Աստուծոյ որ շնորհեց ինձի կեանքիս յետին վաստակները քաղաքացիներուս նուիրել: սոյն բարեբարութեան մեծարժէք ըլլալը խորապէս կը զգամ »:

Հինգ ամիսներ միայն ունեցաւ նոր Առաջնորդը իր հօտին հովուութեամբ զբաղելու: շատ սեղծ ժամանակամիջոց մը կարենալու համար այդքան ընդարձակ թեմ մը այցելել, կացութեան լիւրջ տեղեկանալ՝ հարկաւոր փոփոխութեանց ձեռնարկելու կամ նոր ուղղութիւն մ'ընդգծելու իր վարչութեան համար: 1922 յուլիոս 22ին կը վախճանէր Բենեդիկտոս օթել, և նոյն ամսոյն 24ին իրիկունը Միլանի Արքեպիսկոպոսը կը մեկնէր զէպի Հոռմ նոր բահնայապետին ընտրութեան մասնակցելու, ու ալ պիտի չվերադառնար մայրենի քաղաքը:

Բենեդիկտոս կը թողուր բահնայապետութիւնը ծաղկեալ՝ բայց փափուկ պայմաններու մէջ: Համաշխարհային պատերազմին հետևանքները դեռ կը ճնշէին ժողովուրդներուն վրայ և Եկեղեցին միջնորդն եղած էր ցեղերու մէջ հաշտութեան զօրը դնելու, և խաղաղութիւնը տարածելու ամենուրեք: Նոյնպէս ստացած էր նաև, շնորհիւ Բենեդիկտոսի, ամենամեծ հեղինակութիւն ըրոր պետութեանց առջև, որոնք տակաւ առ տակաւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատած էին պաշտօնապէս Վատիկանի հետ: նոր քահանայապետը պէտք էր շարունակել ու զարգացնել այս ուղեգիծն ու ծրագիրը: Միլանի Արքեպիսկոպոսը յարմարագոյն անձը նկատուեցաւ սոյն գործը շարունակելու, և ընտրութիւնը վիճակեցաւ իրեն փետրուար 6ի առտուն: Ինք ընտրեց իրեն համար Պիոս անունը ու յայտնեց կարսինալներու ժողովին թէ կ'ուզէ նուիրել իր ջանքերն և աշխատութիւնը աշխարհիս խաղաղութեան՝ որու նուիրուած էր

իր երջանկայիշատակ նախորդն ալ. կը փափագի նաև որ իր անդամներէ օրհնութիւնը երթայ, իբր գրաւական այն խաղաղութեան՝ որու փափագով կը տոչորի աշխարհս, ոչ միայն Հոռմի եւ իտալիոյ, այլ բովանդակ Եկեղեցւոյ, ամբողջ աշխարհիս: Եւ այդ օրհնութիւնը ինք պարգեկեց Ս. Պետրոս եկեղեցւոյն պատշգամէն, ու ղէպըը դարձաւ պատմական արտակարգ երևոյթ մը:

Եթե՞ր տարիներէ ի վեր Ս. Պետրոսի գահին վրայէն կը վարէ կաթողիկէ աշխարհը՝ համասփլու երկրիս շորս անկիւնները, ու կ'առաջնորդէ հայրաքար ջրիս տոնեայ հոգիները ղէպ ի շէնշող խաղաղութիւնը՝ յետ-պատերազմեան աւերակներէն եւ արտօսընէն. խաղաղութիւն մը՝ որ նիւթական բարգաւաճութենէ աւելի իրեն հիմ ունի կրօնական զգացումը եւ աստուածութեան ընդդէմ ու կը սկզբնաւորի հոգեպէս՝ արտափայլելու արտաքին կեանքին վրան ալ. Քրիստոնէական շունչին այդ վերգարթումը, ընկերային կեանքին ամէն մասերուն մէջ, ինք հրահարեց, եւ ընծայեց մարդկային երջանկութեան իբր գրաւական՝ 1922ի Իննդեան առթիւ հրատարակած անդրանիկ ընդհանրական թուղթով, ուր նկարագրած է նաև՝ սեղմ գիծերու մէջ, արդի ընկերութեան մէջ բարոյական եւ կրօնական զգացման պակասը, ու դարմաններ թելադրած: Այնուհետև իր գործունէութեան ղիտուճն եղաւ իրականացնել այդ ծրագիրը ու վերանորոգել ամէն ինչ. դաստիարակութիւնը՝ մղում ու մեծ կարևորութիւն տալով մանուկներու եւ պատանիներու կրթութեան հարցին, եւ Եկեղեցւոյ վերազրելով անոնց բարոյական եւ կրօնական դաստիարակութիւնը: Սուսուները՝ բարձրացնելով աստուածաբանական գիտութեանց մակարդակը, հիմնելով բարձրագոյն կրթական հաստատութիւններ, Ս. Թովմասի իմաստասիրութիւնը ընդհանրացնելով իբր հիմ ջրիստոնեայ փիլիսոփայութեան՝ 1923ին լոյս տեսած Հովուական թուղթով, Եկեղեցիներու միութիւնը՝ շնանալով կազմակերպել նորակազմ

պետութեանց մէջ եկեղեցական թեմեր, բարձրացնել արեւելեան եկեղեցիներու վիճակը եւ արդէն այս նպատակաւ կազմութեան մէջ է ընդարձակ Որինագիրք մը բոլոր արեւելեան եկեղեցիներու համար, որ Հոռմի հետ միացած են: Քարոզչական կեանքը՝ մեծապէս սատարելով ստոր նոսրուող ընկերութիւններու բարգաւաճման, ծաւալել եւ ընդարձակել տալով առաքելութիւնները հեթանոս երկիրներու մէջ ու այսպէս անուսուելով Քարոզութեանց Քահանայապետը: Քաղաքական յարաբերութիւններն ալ ստար պետութեանց հետ նոյնպէս կը գտնուի սիրալի մտերմութեան մէջ ու նորանոր դաշնագիրներ հաստատուած են Իրուսիոյ, Ռումանիոյ, Լեզղունիոյ եւ հետ. հուսկ իտալիոյ պետութեան հետ կնքուած հաշտութիւնն եւ դաշնագիրը, իր քահանայապետութեան մեծագոյն քաղաքական ղէպըն է գուցէ, եւ ուր կը փայլի Պիոս ԺԱի նշանաբան եղող խաղաղութեան եւ հաշտութեան հոգին, ամենուրեք զեղանող իր ջրիստոնէական բարեխար սէրը, որպէս զի ձուլէ ժողովուրդները եւ միացնէ Աստուծոյ հետ. այդ ղէպըը առանձին պատահարէ աւելի հարկ է նկատել արդիւնք իր ուղեգիծին եւ գործելակերպին եւ անոնց պակտով:

Տակաւին երկար տարիներ կը մաղթենք, որ շարունակէ իր վերանորոգչի լուսաւոր գործունէութիւնը: Ժառանգած է իր նախնեացմէ կրողի եւ հուժկու կազմուածք մը՝ աւելի զօրացած իր ծննդավայրին առողջարար ու անխառն օդէն, լոյսի, օդի, շարժման իր ունեցած սէրէն. բնութեան եւ մանաւանդ լեռներու կոյս բանաստեղծութիւնը միշտ շըմայած է զինք ու իր հոգին կը յանձնէր անոնց գրկը արձակուրդներուն, ահա ինչ որ կ'ամրացնէ իր ծերութեան տարիներու ղեղեկոտ անկայունութիւնը: Իր նոյնպէս ժառանգած է կարելի է ըսել իր նախնեացմէ եւ ծննդավայրէն սէր մը պարզութեան, չափաւորութեան, կեանքի ժուժկալութեան, համեստ իրերու. ամենեւին չ'ախորժիր շոխիւն եւ ժխորը, կ'ընտրէ մնալ անծանօթ եւ առանձին ու ըլլալ, իր սիրած հան-

գիտութեան համեմատ, նման խոր և լոխն ջուրերու Հանդարտ և մեծվայելուչ է իր կացքին մէջ, մերթ ծանր ու ցուրտ երևոյթով, որ սակայն փութով ընտանութեան և գորովալից ձեւերու կը փոխուի, խօսակիցը ճանշնալէն վերջ. ծանր է նաև խօսելուն մէջ, խորհրդածոյ, սակաւարան և վերապահ, ինչ որ արդիւնք է ուսումնասէրի իր կեանքին. սակայն երբ խօսակցութիւնը գրքերու մասին անցնի, իսկոյն յորդախօս մը կը դառնայ. իր դիմագիծը կրնան ցայտուն և պայծառ քանդակել սոյն երկու բառերը. կարգաւորում և հանդարտութիւն. Ամէն բանէ վեր կը սիրէ ճշմարտութիւնը և կը ձկտի անոր ամէն հնարքներով՝ անպայման և որոշակի գրտնելու համար. ասկից մերթ նշմարուած է իր մէջ յապաղումը վճռական քայլեր առնելու՝ ճշմարտութիւնն հաստատապէս գտնելու համար: Ամէն բանէ վեր ճշմարտութիւնը սիրելուն նպատակած է շատ պատմութեան ուսումը, ուսկից հետեցուցած է նաև, ի միջի այլոց, այս օրէնքն ալ թէ ընդհանրապէս մարդիկ իրենց գործերէն և խօսքերէն աւելի լաւ են, ու զիրենք ճշմարտին և բարւոյն առաջնորդելու համար խիստ միջոցներէն աւելի կը նպաստեն համբերատար և փափկազգաց խոհեմութիւնն ու անկեղծ և եռանդուն սէրը: Հուսկ, թափանցել իր հոգւոյն խելութեան մէջ, նշմարելու աստուածային սիրոյն չափն և սատակութիւնը անկարելի է. սակայն իր խօսքն, իր գործն և իր կեանքը շունչն են և արտացոլացումը այն երկնային կրակին որ կը սողորի հոն և որով կ'ուզէ բոցավառել քրիստոնէութիւնը:

Սոյն տարւոյ յուլիսին երբ Միաբանութիւն Սրբազան Քահանայապետին յորելանին ու Տէր Կոմիտաս նահատակին բրանացուցման առթիւ ուղևորեցաւ Հոռոմ, Քահանայապետը հանեցաւ առանձին ունկնդրութիւն մը շնորհել Միաբանութեանս՝ աշակերտներու խումբով միասին: Առումն ներս և զրքերը սիրող Քահանայապետին իբր նուէր մտածուած էր ներկայացնել

ուպարանիս հին ու նոր շքեղ հրատարակութիւններէն նմոյշներ, վենետկեան արուեստով փառակազմուած ու քահանայապետական զինանշանով զարդարուած գրքերն էին. Էւսեբիոսի Քրոնիկոնը հայ-յոյն-լատին. Փիլոնի Ճառքըը. Հաւատով խնամովանիմը երեսուցվեց լեզուներով և մեծադիր տպագրութեամբ. Պտեան շարականն, և 1927ի Գեղունին, Պիոս ԺԱ այցելութեան պահուն իսկ մի առ մի թղթատեց այդ գրքերը՝ իւրաքանչիւրին մասին հարցափորձելով Ռիտիս վ. Հ. Աթոռակալ վ.բ. Աւելի ուշ Միաբանութեանս հասա հետեւեալ նամակը:

Պետական Գրաստան
Նորին Սրբութեան
Ի Վասիկանէ
19 Նոյեմբեր 1929

Մեծարգոյ Տէր

Հնձեղի պաշտօն մ'ե ինծի համար հուսուտել Ձեր Մեծարգոյ Տէրութեան թէ Նորին Սրբութիւնը ամենամեծ գոնուեակութեամբ ընդունեցաւ գրքերու նուէրը, զոր վենետիկի Միաբանական Հարց Ձեր Ընտանիքը յոտին ատենեկերս խնամարարներկայացուցած էր ռատարկաց Հօր, ի նշան սիրոյ և միտքեան, իր Յոսեփանիս ասորիս:

Պետք եմ յաւելալ թէ գրքերուն տեսակը մասնատր կերպով շահագրգռեց Նորին Սրբութիւնը: Եւ միև իմք սարսիս և այս կրկնակ նշանակելի ցոյցին համար, յորում կը զգացուի որդաց գորովն և քահանայական խաղաղ, բոյր սրտանց կը կոչէ ամբողջ Հասարակութեան վրայ ստուածային պարզաց լիտրիւր. և իբր զրատակն իր առանձին յարեհաձորեան, կ'առաքէ Ձեր Տէրութեան և Ձեր բոյր եղբայրակիցներուն Առաքելական Օրհնութիւնը:

Անկեղծ մեծարանց հաստատօք եմ

Մեծարգոյ Հ. Մեծաւոր Ձայ Միաբաններու Վենետիկ
Ձեր Մեծարգոյ Տէրութեան Սերով և Տէր Կարօ. Կասթարթի
Հ. Կ. ՔԻՊՐՈՒՆԿ